



Ի ՓՈԽՈՒՄՆ ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ԵՂԲՈՐ

**ՀՕՐ ՎԱՀԱՆԱՑ ՊՈՅԱՃԵԱՆ**

Ի ԼԱԻԱԳՈՅՆ ԿԵԱՆՍ

ե դ ե ր ք

— Ո՛քաղցըր քան ըզկեանս անձկալի մահ :  
ԲԱԳՐԱՅ .

Արւագ մի քեզ, ում ախորժ ի լուր նըւագքս իմ հընչէին,  
Որ զքաղցրաշարժդ ի նոսա լըսէիր թելս քո սըրտին,  
Վեզ ուխտեցի, յիշլցես, զմայլմամբ ի քոյդ առ իս գորով,  
Արձան յուշարար խընդալից սիրով :

Արձան, այլ ոչ թէ շիրմիդ, աւազ, ի մնարըս սեւադէմ,  
Օդրպիսի արդ դողդոջուն ձեռօք կանգնել գամ նըսեմ.  
Այլ արձան որ կայկայեալ ոչ ի շաղախ դառն արտասուաց,  
Եւ ոչ ի թառաչ ջեռեալ հեծութեանց :

Եւ արդ զարտօսր այդ աղի, զայդ հեծութիւնըս սըրտագին  
Իմ առ քեզ հատուցանէ սէր եռանդուն սիրոյ քոյին .  
Աիրոյդ՝ նախկին որ զախորժ եւ հուր կալաւ մինչեւ ի սպառ,  
Եւ ոչ այլ քան ինձ եկաց մըխիթար :

Որ եւ օտար աստեղաց հարցաթանէր զեղբօրս ողջոյն,  
Եւ զանմուացն յիշատակ տայր ի ծանօթս եւ արտաքոյն  
Ի շըրթանց որ ճըմարտին եւեթ քարոզ կացին պատկառ,  
Աըրբազան ցուցեալ եւ զսիրոյն բարբառ :

Ո՛չ մինչ զաննիւթդ ըզգացումն ի ձեւ բերեալ քո կերպարան  
Արաքէիր յիշատակ ում չըպիտէին առ քոյդ յիշման,  
Վար ինձ կարծել, աւազ զիս, թէ յուշարար էր այդ քո ձիր,  
Օոր ի դրանց շիրմիդ յիս կարկառէիր :

Եմդեօք գիտուն եր այն սըրտիդ . իմն ոչ՝ այլ քոյն գուցէ վկայեր  
Խթէ վերջին այդ ուրեմն հաղորդութիւն ընդ իս կըռէր .  
Ուէ եւ յանդարձ քոյդ ի չուն՝ սիրտ քո դառնայր յիս սակայն  
Խւ անջինջ զանունս կապէր յիւր ընծայն :

Օ անուն մի սին եւ անգէտ՝ բաց ի սըրտից որ քո են պէս . . .  
Որ՝ վըշտաց դառնութիւնս հընչէ եւ սուգ աղեկեզ .  
Որ՝ երբէք ոչ ի բերկութեան իմիք եղաւ վերայ կընիք ,  
Խւ ոչ ժըմտեցին յայն ակընկալիք . . .

Օ խարդ սիրոյ խընդութեան սիրոյ ըզհետ տոշորմնւնք .  
Ողջունի որ կենաց է՝ մահու կըցին երկրորդ ողջոյնք .  
Բայց զերկոսին եւս , աւաղ , նախ ի խընծիղ ապ՝ ի լալիս  
Ոիրելին երկուց մեզ՝ բերէր առ իս :

Օ երդ գարնանի զուարթ առաւօտ զոր ըմբըռնեաց յանկարծ մըրրիկ ,  
Խւ զյուսոյն վերջին այս գոյժ շիջոց զարեւ գեղեցիկ .  
Որացան յաշաց ապագայք . եւ մըթագին անկան նըկարք՝  
Հոր ծիծաղէին մեր բիբք հեռարձակք :

Ենդ՝ վաստակոցդ ըզխայրիս դիտէիր վէտ վէտ ի հունձ ,  
Ենդ՝ բարգաւաճ քո անուն եւ դարք առ քեզ շնորհահատոյց .  
Ենդ՝ զուարժացեալ հայրենեաց ի յուսալի փառս հոգետես ,  
Ենդ ցանդ աչքդ եւ սիրտ . . . բայց դու անդ ոչ ես :

Ի՞եզ ապագայք՝ երկինք են . բայց՝ ւաստ՝ կեցցես յանցեալն անդ ,  
Հանցեալն՝ անբիծ ում ըզկեանս ետուր ծոցոյն ի ձոխ աւանդ .  
Ի հայրենիս՝ զոր սիրեր ի բան եւ գործ ջատագով .  
Ոի ի սիրելեաց մոռասցիս ժողով :

Իթրեւ զի մեծ փառք սըրտի սիրոյ այլոց հաստատիլ կէտ ,  
Հոր փարիցին անձկանօք ուխտք եւ թախիծ գորովաղէտ .  
Իթրեւ ըզնաւ մեծամեծ եւ կամ յանհիւթ ակաղձուն գանձ  
Հոր բիբք սիրտք դիմեն հեռուստ , ի բարձանց :

Եյս դու փառաց անկապուտ կացեր յաստեացըս ժառանգորդ ,  
Ոըրտից այնքանի սիրոյ եղեալըդ դու հաղորդ .  
Ոիրոյ՝ զոր քոյդ բորբոքէր սիրտ անկեղծիկ լառարան  
Ի հասարակաց սիրոյն մեր խորան :

Րայց արդ ընդէլ , ուր դուն բոց , մեք արկանեմք անդ արտասուս .  
Վանի տըխուր այս ըստուեր ուրանօր մեծ ջահէր նախ լոյս .  
Ինդ նըմին սըբախց փախեաւ դաշնակ եւ խինդ զըւարթարար ,  
Օ երդ ի քնար ոսկի յոր թէ բեկաւ լար :

Օ երկնից , գիտեմք , դու լրցեր յաւիտենից գահ ի պատրաստ .  
Ո յլ զայն զիարդ ոչ լայցեմք՝ զի խրամատմամբ ըզմեր երաստ .  
Ո իրտս այնքանիս անձաշակ թողեալ սիրոյդ եւ հանձարոյ ,  
Եւ ըզսիրելեացդ՝ զիրկ յայնքան սիրոյ :

Յաստեաց անտեւ փոփոխմունս յոր մեք ծըփիմք , ո՛ գիտէ ցերք ,  
Դեռ յոյս զյուսով , սէր ըզսիրով գայցեն գնայցեն սըրտին զեղերբ .  
Ո յլ իբր ըզքոյդ կենդանի եւ լուսափայլ գըտցե՞ն սիրտք հուր .  
Ո զքոյդ լընու խորշ թողեալ քեւ թափուր ,

Ո , բայց քո քաղցր յիշատակ իբրու յանօթ զիւդ անոյշ բոյր ,  
Խամ ցամաքեալն ի հեղեղատ նըշմար ալեաց արշաւասոյր .  
Եւ թէ եւ զայլ եւս լացցուք , երկինք , այսպէս դառն ի վըտակ՝  
Րայց յուշ լիցի ցանդ զոր ի քեզ լացաք :

